

գեմ անոնցմէ :

«Գրիչս ձեռքս շառած, ուխտ ըրած եմ կարելի եղածին չափ շողոքորթութիւնէ հետու փախչելու, եւ ճշմարտութեան շաղին հետեւելը սրբազան պարտք մը համարած եմ ինծի. իրազրապետի մը պարտքը համարուած է ամէն բան իր պայծառ աջօքը տեսնել եւ նոյնք անփոփոխ իր ընթերցողաց հաղորդել. ըսել կ'ուզեմ որ կատարելութիւնը պակասութիւն դատելու չէ: պակասութիւնը կատարելութիւն հոչակելու չէ: վաստակի կամ պատուոյ կամ համբաւի յուսով ազգը խաթելու չէ. իմ պարտքըս ես ստանկ կը ճանչեմ:»

Այս առիւրը, որ գրական տեսակէտով ա՛յնքան սկար են, գեղեցիկ են ըստ յայկան մաքուր պատկերովը զոր կը ներկայացնեն Անոնք ևս կատարմամբն կը ցոթացնեն Սվաճեանի հոգին. եւ կ'ուրուագծեն զորք զոր ան կոչուած էր կատարելու, — այսինքն գործը հանրու-

թեան շահերուն նուիրուած մարդու մը, որ կ'ուզէ բուժել ազգային մարմնոյն բոյոր վէրքերը, գործածելով ծագրին այրող ու միանգամայն հրապուրիչ գործիքը ինչպէս եւ՝ ու աւելի յաճախ՝ լուրջ, յստակ, սնվաթ, անվերապահ ըննազատութեան նշգրակը :

Սվաճեանի գործն ու նկարագիրը Անահիտի ընթերցողներուն ճշգրտօրէն ծանօթացնելու համար՝ լաւագոյն միջոցն է Վեղոյսին մէջ երեւցած գլխաւոր յոգուածներուն վերլուծումը տայ, քանի մը նշանակալից հատուածներու յիշատակումով :

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

(Շարունակիչի)

### Պ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ը

Ահագնամեծ քայուեցաւ գերեզմանին հայրենի երախը լայն ուր անթիւ. ինկան քայլեր ինքնազու՛ն. նորագուեցաւ թարմ արեամբ պատմուճանը ծիրանի Ու սարառացին անոք սակ սոկորները հընածոյ :

Արքայորդի՛, միայն դո՛ւն խոժոռագէմ, սեպանեւ կանգնած եզրը զամբանին, դժնէ խոհեր կ'որոճաս. կ'ընկզմի շուրջը աշխարհ ու արեւը քեզի սեւ. կ'երեւայ առմբ մը ինչպէս կործանու՛մի վերահաս :

Արքայորդի՛, օ՛ն, թօթուէ՛ թախիժըդ վատ, ետական. եղերամարք թող հեծեն ու թող զանձե՛ր բերազին Թաղուին իր հետ ու ըլլան զոհարեբու՛մի իր փառքին :

Դեռ թաց աչքեր համբարձիկ յոյսով քեզի՛, տե՛ս, կուզան ֆնտրուել սուր մ'աջիգ մէջ... Շողացո՛ւր զայն 'ւ ետեւէդ վազցո՛ւր ամբօրը եւ տա՛ր նոր ամուսններն արփաւէտ :

Վ. ՏԻՐԱՆԵԱՆ